

81 միլիոն ու 68 հազար ֆրանգ տարին : Եթև տարուան մէջ, այսինքն 1850-ին յունուարի 1-ին ինչուան 1856 դեկտեմբերի 31, ընդ ամէնը 319 միլիոն ու 850 հազար ֆրանգ արծաթի զբամկորուեցաւ, որ միջական հաշուալ տարին 45 միլիոն ու 693 հազար ֆրանգ ըստեւ է : Խակ հիմա ալ տարեկան կը բուած արծաթի զբամբ 2 միլիոն 124 հազար ֆրանգ նուազ է :

Բաց ի արծաթի դրամոց սակաւա-  
հատութենէն, տարուէ տարի Կաղ-  
զիայէն դուրս ելած արծաթն անհա-  
մեմատ է: Ակսեալ 1829էն ինչուան ամ-  
բողջ 1838, ներս մոտած արծաթն 2,024  
միլիոն ֆրանգ աւելի էր դուրս ելածէն.  
այս համեմատութիւններս պահուեցան  
ինչուան 1851, բայց անկէ ետև բանը  
փոխուեցաւ. վերջի երեք տարուան  
մէջ ներս մոտած բոլորական արծաթն  
էր 331 միլիոն ֆրանգ, իսկ դուրս ե-  
լածը՝ 975 միլիոն ֆրանգ, որով դուրս  
ելած արծաթը 644 միլիոն ֆրանգ ա-  
ւելի է քան թէ ներս մոտածը, որ տա-  
րին 214 միլիոն ֆրանգ կ'ընէ: Այժմա-  
լով 1854էն ինչուան 55, 56, 57 դուրս  
ելած արծաթն անհամեմատ աճեցաւ:

Սսկւոյն արժեքը նկատմամբ արծա-  
թին արժեկիցը , ինչուան 1848 , կը սե-  
պուէր 1 առ 15  $\frac{1}{2}$  , որով ոսկին արծա-  
թին հետ փոխանակելու համար 15  $\frac{1}{2}$   
հազարամարդաթ պէտք էր 1 հա-  
զարակրամ ոսկւոյն : Խակ հիմա այս հա-  
մեմատութիւնս փոխուեցաւ , ոսկւոյն  
արժեքը նուազեցաւ , ու արծաթինը  
շատ բարձրացաւ : Բայց սակայն օրէնս-  
դիրք դեռ չփոխեցին այս երկու մետաղ-  
ներուն դրամոց իւրաքանչյուր արժեքը .  
ուստի մէկն ոսկի ընդունելով , օրինաւո-  
րապէս անոր անուանական գինը կ'առ-  
նու , որ իրապէս նուազ է , ուր ընդհա-  
կառւսկն արծաթն աւելի բարձր է : Աս-  
կէ անհրաժեշտ պիտի հարկադրին օ-  
րէնսդիրք դրամական օրէնքները փոփո-  
խել արժեկից նկատմամբ , և ընդհանուր  
վաճառականութեան մէջ ոսկւոյն յոր-  
դութիւնը շաա մեծ ազդեցութիւն պի-  
տի յնէ վաճառաց զնոյն վրայ , որոնք

զրամոց հետ կը փոխանակուին : (Ճ) որ ստակն իր վարկը կորսընցընէ , բնա կանապէս չկրնար վաճառաց գնոյն հա ւասարազօրել , ուսկից մեծ շփոթու թիւններ պիտի ծագին վաճառատէ ղեաց մէջ , ինչպէս որ հնգետասանն ըորդ դարուն մէջ Կմերիկայի գիւտի պատճառաւ ծագեցաւ :

ԲՆԱԿԱՆՔ

## ԱՍՏԵՂԱԲԱՇԽԱԿԱՆ ՆՈՐԱԼՈՒՐՔ

f

Չիք ինչ նոր ընդ արեգակամբ կ'ըստ  
Պիւթագորաս . ուստի մենք ալ թռ  
զունք ու լքանենք երկրաւոր առարկա  
ները , ու մտքերնուա թե երը պարզա  
բարձրանանք արեգակէն վեր , և այ  
ելենք աստեղաց գաւառներուն : Ետք  
կը տեսնենք որ արեգակն հսկայաքայլ  
կը շարունակէ իր յաւիտենական շրջա  
նը ծրի խաւարման վրայ , և մերթ ըն  
մերթ կը խոժոռէ դէմքը բծերով , գուց  
մարդկանց ամէն արարոցը չհաւանիլ  
ուզէ ցուցընել . մեր հաւատարիմ ար  
բանեակ լուսինը ոչ երբէք մտքէն կ'ան  
ցընէ զոդիակոսի կամարէն դուրս ելլեւ  
ու երթալ բեւեռային աստղը խաւարել  
իր բարձրաբերձ լեռներն ու ընդարձա  
հովիտներն ու ծովերը ամենեխն կեն  
դանութեան նշան մը չեն տար . փայ  
լածուն ու արուսեակը գարձադարձ ի  
րենց կերպարանքը կը փոփոխէն . արեւ  
ու լուսինը իրենց խաւարմունքներով  
տարուէ տարի չեն զլանար երկրիս այն  
պիսի գեղեցիկ տեսարանաց վայելքը  
լուսնէն ծածկուած աստղերը , երբ ա  
նիկայ մեր ու անոնց մէջ տեղը կ'իյնաց  
կ'առաջնորդեն նաւորդաց ապահովա  
պէս առաջ տանելու վտանգալից Ճառ  
բանին ովկիանու անծայր անապատնե  
րուն մէջ . լուսնթագի , երեւակի ու ու  
րանոսի բազմաթիւ արբանեակները կ  
բոլորեն անդադար յաւիտենական պա  
րերնին իրենց կեդրոնական առանցքից

վրայ . Հայրն աստուածոց Կոռնոս (երեակ) իր պերճ մանեկովը կը ճօխանայ , և նրբամիտ աստեղաբաշխից սրաւ տես աչքէն կը պահէ իր բնութիւնը խորհրդաւոր քողի մը տակ . ատրաշէկ հրատին իւրաքանչիւր բւեւոներուն վըրայ տեսնուած ձիւնը , երբ արեգակն անոնցմէ երեսը կը դարձընէ , մեզի կը յիշեցնէ թէ հոն ալ եղանակները մէկմէկու կը յաջորդեն ինչպէս երկրիս վրայ . աստղերը որչափ ալ անխախտ կարծուին իրենց հաստատութեանը մէջ , չեն կրնար ծածկել տքնածան աստեղաբաշխներուն աչքէն իրենց վրայ տեսնուած մանր շարժմունքները . կըրկնակ աստղերը կը յարատեւն շրջաբերելու մէկմէկու վրայ , և երկնից երեսը դարերուն երկայնութիւնը կը չափեն , ինչպէս մեր ժամացուցակ գործեաց ցուցից վայրկեաններուն երկայնութիւնը կը չափէ . նոյն իսկ գիսաւորները , որ յանկարծ յանկարծ երկնից անհուն խորերէն պատգամաւոր կամ դէտ կու գան արարչագիր կարգաց պահպանութիւնը զնելու քնննելու , այնպիսի կանոնաւորութեամբ մը կը քալեն , որ երեք դիտողութենէ ետեւ աստեղաբաշխն անոր ընթացքը կ'որոշէ . վերջապէս այն ամէն այլայլութիւնները որ փոխադարձ աղդեցութեամբ իրարու վրայ կը պատշառեն արեգական չորս դին պտըտող մարմինները , որոնցմէ մէկն ալ երկիրսէ , և ասոնց նման անթիւ երեսոյթները , որ համբերատար դիտողութեան ու հաշուի արգասիք են , այնպիսի կարդաս ու կանոնովը ընթացքնին կը կատարէն , որ աստեղաբաշխն հարիւրաւոր ու հաղարաւոր տարի ետեւ գալիքն անոնց վրայ կը կարգայ , ինչպէս նաև հարիւրաւոր ու հաղարաւոր տարի առաջ անոնց գլխէն անցածը կը պատմէ :

Վանի որ լուսի , խաւարմանց , մոլորակաց ու գիսաւորաց աղդեցութիւնները աստեղահմայութեան պահուեցն , և աստեղահմայութիւննալ մտաց ՚ի չափ հասնելով հնագալ աւելորդապաշտութեանց ընդարձակ ամբարանոցին խորերը նետուե-

ցաւ , երկնից այս գեղեցիկ երեսոյթները հասարակ ժողովրդեան դիմացն հիմա առաջին վարկն ու համարումը չունին , որ երեսոյթներով կը կարծէր բըժըկութիւններ ու քաղաքական կամ կրօնական յեղափոխութիւններ գուշակել : Ուսնի փոփոխմունքներն ալ հիւանդութեանց վրայ չեն ազդեր , ու երկրագործութեան աշխատանաց չեն առաջնորդեր . գիսաւորները մերկացան յանձնէ բոլորովին թագաւորաց ու իշխանաւորաց մահը կամ մեծամեծ յեղափոխութիւններ գուշակելու կարողութիւնը : Ի՞նոր համար հասարակ ժողովուրդը անտարբեր ացքով կը նայի ասոնց վրայ , վասն զի հիմա ոչ վախ ունի անոնցմէ և ոչ ալ բարիք մը կը յուսայ . և թէ որ աստեղաբաշխութենէ բան մըն ալ ուզէ գիտնալնէ , զուտ հետաքրքրութիւն է , առանց նիւթական շահ մը դիտելու , ինչպէս թէ մէկն անձանօթ երկրէ եկողի մը այն երկրին վրայ տեղեկութիւններ հարցընէ առանց նիւթական վախճան մը ունենալու :

Սակայն աստեղաբաշխութիւնը , որքան ալ չափաբերութեան նրբութեց բազմաց անմատչելի բարձրութեանն եւ լած ըլլայ , քաղաքականացեալ ժողովը զուաւորական ու նիւթական կարողութեանցը մեծ ապացոյց մըն է : Չկայ հիմակուան ժամանակս քաղաքականութեան մէջ յառաջադէմ ժողովուրդ մը , որ այս թագուհւոյն գիտութեանց առանձին սրբավայրներ կանգնած ըլլայ , և անոր անխոնց պաշտօնատարներ նուիրուած չունենայ : Դաղղիա , Ի՞նգղիա , Դերմանիա , Ոյուսաստան , Իտալիա ու քիչ ժամանակէ ՚ի վեր Այսացեալ Կահանգք Լմերիկոյ , բազմաթիւ ու բազմահարուստ դիտարաններ կանգներ են , ուր աստեղաբաշխք գիշեր յորեկ կը հսկեն ու երկնից երեսը նոր երեսոյթ մը չկայ որ աչքերնէն փախչի , և երկինքը մէջերնին մաս մաս բաժնած , ամէն մարդ կը նայի որ իր մասին խորերը թափանցէ : Այն երկու ազգերն , որ անգղիական լեզուն

կը խօսին ատլանդականին երկու ափանցը վրայ , մեծատուն ազնուականներ ու վաճառականներ ունին , որոնք առանձինն իրենց համար գիտարաններ կանգներ են և մեծամեծ ու ծանրագին գործիներով զարդարեր են զանոնք : Ի՞աց ՚ի բազմաց , բաւական ըլլայ մեզի յիշել հոս լորա Առօսին հսկայաձե գիտակը Խոլանտիոյ մէջ , որ իբր 60 անգղիական ոտք երկայնութիւն ունի և 6 ոտք տրամագիծ , ու 72 ոտք երկայն և 50 ոտք բարձր պատերույենած է , և ծանրութիւնն է 15,000 հազարակրամ ու ծախքը 300,000 ֆրանգ . հսկայ մը գլուխն երկինք ամբարձած , որուն աչքին բիբը 6 ոտք տրամագիծ ունի :

Դատեղաբաշխք այսակիսի զէնքերով զինուած տեսնենք ինչ աշխարհակալութիւններ ըրեր են երկնից գաւառներուն մէջ , մանաւանդ այս վերջի տարիներս : Դատղերէն սկսինք :

Ո՞եր արեգակը իրեն նման ուրիշ արեգակներու ընդարձակ կուտի մը մասն է , որոնք այն անթիւ աստղերն են որ կը տեսնենք օդը պարզ գիշերները գըլի խընուս վրայ կախուած . այս զարմանալի կոյտս երկնից երեսը չափաւորեալ սահման մը ունի ու առանձին ժողով մը կը կազմէ , որուն տարածութիւնն երեակայութեամբ հազիւ կրնանք ըմբը ըլլանել , երբ մտածելու ըլլանք թէ այս արեգակներէն մեզի ամենէն մօտաւորին հեռաւորութիւնը արևէն մեր ունեցած հեռաւորութեան երկու հարիւ հազար անգամէն աւելի է , իսկ մենք իբր տասուերկու հազար անգամ երկրիս հաստութեամբն արեգակնէ հեռու ենք : Ո՞րեգականց այս կոյտը , որ հեռաւորութեան պատճառաւ աչաց ցիր ու ցան կ'երեան , երկնից բոլոր ակիքն սպիտակորակ ու լուսաւոր գօտի մը կը կազմեն , որ ծիր կաթին կ'ըսուի : Խուանշան չկայ , թիւ չկայ որ կարող ըլլայ այս արեգակնակուռ կամարիս վըրայ եղած արեգականց խուան բազմութիւնը բացատրելու : Դատակները հետղէտէ կատարելագործուելով , աստեղաց այս կուտին որչափ խորերը թա-

փանցեցին , այնչափ անոնայմէ անգին ։ Եթէ նորանոր բիւրաւոր աստղեր տեսաւ չկրցան ալ աւելի խորերը նշմարե վասն զի աեւսութիւննին կարծ եկաւ

Եւ այս ժողովը , ծրի կաթին արեգակնակուռ կամարը , որ որից զատ է ըսինք , երկնից անհունութեան մէջ կը մը կը ձեւացընէ , ըատ գղեցիկ բացատրութեան Հումանոլթ և որչափ ալ անծայր ու ընդարձակ բևեկայենք զայն , դիտականց մատչեարուցը մէջ պղտի տեղ մը կը բռն վասն զի արեգականց այդ ժողովը , բուն մասն է նաև մեր արեգակը , մծիրը կաթին , մեր աստեղական միտմածը , միայն չէ տիեզերաց մէջ : Յուած քան լորտ Առօսի դիտակը , երկ հերշէներ հայր և որդի , իրենց գտակներովն երկնից խորերը չափեցին Ի՞այց քանի ծրեր կաթին , արեգակաքանին կղզիներ գտան այս աստեղբաշխներն իրենց զարմանալի գործին ըովը , կամ լաւ ևս իրենց զարման հրաշ ճարտարութեամբը : Ո՞րդե երկու կամ երեք միգաման միայն տսան , ինչպէս տեսեր էր հիւյկէնս եթնետասներորդ գարուն վերջերը , կամ մէկ երկու հարիւր միայն , ինչպէնշանակեր էր Ո՞էսիէ գաղղիացի տեղաբաշխը , անցեալ գարուն վերջը ըլլա : Պ՞ոն հերշէլ իր վերջին մանր քլնութեամբն ու զննութեամբը երկնի չորս հազարէն աւելի միգաման հարեց : Խակ լորա Առօսի դիտակամբը քնի քանի հազարաւոր միգամաններ ու նոր երւան պիտի չելլեն :

Ո՞յսպէս տարի տարուան վրայ ահունէ անհուն կը զիմենք : Ո՞եր եկիրը , մեր մարմնոյն համեմատելոյանհունս մեծ կ'երեայ . սակայն արեգական ու երկու մօտաւոր արեգականց հեռաւորութեանն հետ համատելով՝ և ոչ կ'ետ մըն է : Ո՞եր ծկաթին վրայ այս արեգակներէն բիրաւորներ կան . և թէ որ երեակայութեամբ , ինչպէս նաև դիտակաւ , տեէ ետեւ մէկմէկու քով շարենք ափ զերաց մէջ բոլոր կաթին ծրերը , ին-

պէս որ ետեւէ ետեւ քովիչ քով շարուած են այն իւրաքանչիւր կաթին ծրից վըրայի արեգակները , այնպիսի հեռաւոր սահմաններ կը հասնինք , որ ամենէն յանդուգն Երևակայութիւնն ալ չկըր նար անոնց վերջին ծայրը նշմարել ու այն բազմախուռն արեգակներու կոյտերը գեռ յանհուռն կը ձգուին , մինչ զիտականց ամենասուր տեսութիւնն ալ իր ճամբուն վրայ կը նոււաղի :

Ի հաւասիկ ասոնք են վերջին ժամանակացս , մանաւանդ թէ վերջի տարիներուս մէջ եղած դիտողութիւնները այս աստեղակուտիցս վրայ , որոնք հասարակօրէն միգամած կ'ըսուին , վասն զի աղօտալոյս ամպերու կը նմանին : Ի րդեաց զօրաւոր ու կատարեալ զիտակներովն ու հեռաղէտ գործիներովը այս միգամած ամպերը հազարաւոր ու բիւրաւոր աստղեր կ'երեւան : Ի յսպէս ահա տիեզերացս սահմաններն անչափ հեռուները ձգուեցան . մարդէս յերկիր մէկ անհունութի , երկրէս յարեգակն՝ երկրորդ անհունութիւն , արեգակէն յարեգակունս ծրի կաթին՝ երրորդ անհունութիւն , իսկ կաթի ծրէն յամենայն ծիրս կաթին որ երկնից ընդարձակութեան մէջ սփռուած են՝ չորրորդ անհունութիւն . և մարզս այս յաջորդական չորս անհունութեանց տարածութիւնը տեսողական գործեօք զինուած կը կարէ կ'անցնի , բայց նիւթական աշխարհիս սահմանները դեռ շատ հեռու կը ձգուին :

Ուողունք այս անեզը անհունութիւններն ու անցնինք քիչ մըն ալ աստղերը դիտելու . այս անձուկ ասալպիզիս մէջ ալ նոր զարմանալիքներ կը պաշարեն զմեզ : Ի ստղեր կան որ պայծառ կը փայլին , ու քովերնին մէյմէկ աստղ ալ ունին նուազ փայլուն , որ տկար դիտակներով առաջններուն կպած կ'երեւան : Ի յս կրկնակ աստղերս շատ տարիներ դիտելով Դառւլ . Հերծէլ տեսաւ որ մէկմէկու վրայ կը պաշտին . և այս շրջանս ոմանք դարու մը երրորդ մասին մէջ կը կատարէն , ոմանք կիսոյն մէջ , ոմանք պէհարիւրաւոր տարիներու մէջ : Ի սոնք

ալ մեր արեգակնային զրիցը պէս զանազան դրութիւններ են , ու պզտիկները մեծերուն վրայ կը դաւնան բոլորածեւ շրջաններով . վասն զի այս է տիեզերական ձգողութեան օրէնքը . որով կ'իմացուի թէ այս զօրութիւնս միայն մեր արեգակնային զրիցը վրայ չազգեր , հապա նաև բոլոր տիեզերաց վրայ :

Բայց ինչ նորանշան ժամանակագրութիւն է այս շրջաթերական աստղերուս ցուցուցած ժամանակագրութիւն : Ուկ որ այս ինչ դարու մէջ , այս ինչ տարի , օրինակի համար , կրկնակ աստղ մը միջօրէէն անցնելու ժամանակ պզտի աստղը մեծին վերի կողմն ըլլայ , տանըլվեց տարի ետեւ անոր աջակողմն կ'անցնի , տամանըլվեց տարի ետեւ՝ մեծին վարի կողմը կ'անցնի , նորէն տասնըլվեց տարի ետեւ՝ ձախակողմը կ'անցնի , վերջապէս վաթսունըլըրս տարիէն ետեւ նորէն առաջն տեղը կ'անցնի մեծ աստղին վերի կողմը : Ի նախալ ժամացուցակ գործի մը , որուն ցուցիչը այն պզտի աստղն է : Ուրիշներ ալ կան , որոնց շրջանը բազմադարեան է , և արեգակն մը մերձաւոր արեգական վրայ դառնալով՝ երկնային դարացոյց գործիներ են անփոփոխելի և անայլայլելի , որ աշխարհիս սկիզբէն սկսեալ կը թուեն տարիները , դարերը ու գարուց դարերը :

Ուրիշ անգամ խօսած ենք նաև աստեղաց փողփողմանն ու փոփոխութեանը վրայ , ուստի աստղերը կը թողունք ու քայլ մը կ'առնունք գէպ 'ի մեր արեգակը . քայլ մը , որ ինչպէս առաջ ալ ըսինք , արեգական մեզմէ ունեցած հեռաւորաւթէնէն երկու հարիւր հազար անգամ մեծ է , ուր արեգակն ալ երկրէս 150 միլիոն հազարամեզք հեռու է , ու կ'իջնանք մոլորակաց գաւառը , ուր է նաև մեր երկիրը : Հիներն եօթը մոլորակ միայն կը ձանցնային արև ու լուսինը մէկտեղ առնելով . իսկ հիմա , կամ լաւ ևս 1857 տարւոյն վերջերը . յիսունըութը մոլորակ կը համրտին , և տարիս ըմբնցած գուցէ ուրիշ նորեր ալ գտուին : Ի սոնք զարմանալի կարգ մը ունին մէջերնին . չորսը , արեգակէն

սկսեալ, փայլածու, արուսեակ, երկիր կամ մայր լիւբեղէ, և հրատ, միջական մեծութեամբ արեգական մօտ պարունակներու վրայ կը պտըրտին. իսկ արեգական հեռաւոր սահմաններուն մէջ կը քալեն չորս վիթխարի մոլորակներ, լուսնժագ, երկակ, Ուրանոս և Պոսիդոն, մեծ մեծ պարունակներով: Այս երկու խումբերս, որոնցմէ մէկուն վերջին սահմանապահն է հրատը, ու մէկալին մերձաւոր սահմանապահն է լուսնժագը, մէկմէկէ կը բաժնուին յիսուն մանր մոլորակաց գեղեցիկ կամարով մը, որմնք իրարու մօա պարունակներու վրայ կը պտըրտին, և որոնց գիւտը այս դարուս պարծանքներէն մէկն է:

**Հետեւեալ աղիւսեկին մէջ կը տեսնուի այս գիւտիցս ցուցակը դարուս սկիզբէն սկսելով.**

- 1801. 1 մոլորակ. Դեմետրէ.
- 1802. 1 մոլ. Պալսոս.
- 1804. 1 մոլ. Հերա.
- 1807. 1 մոլ. Վեստա.
- 1845. 1 մոլ. Աստրէա.
- 1847. 3 մոլ. Հեքէ, Իրիս, Փլորա.
- 1848. 1 մոլ. Մէդիս.
- 1849. 1 մոլ. Հիւդէա.
- 1850. 3 մոլ. Պարթենոպէ, Ալիկառիա, Եգե.
- 1851. 2 մոլ. Իրենէ, Եւնոմիա.
- 1852. 8 մոլ. Փսիքէ, Թէտիս, Մէլպոմենէ, Փորտունա, Մասիլիա, Լուտետիա, Կալիոպէ, Թալիա.
- 1853. 4 մոլ. Թէլիս, Փոկէա, Պերսեփոնէ, Եւտերպէ.
- 1854. 6 մոլ. Պելլոնա, Ամփիտրիտէ, Ուրանիա, Եւփրոսինէ, Պոմոնէ, Պոլիմենիա.
- 1855. 4 մոլ. Կիրկէ, Լեւկոթէա, Ատալանտա, Փիդէս.
- 1856. 5 մոլ. Լեդէ, Եւխարիս, Սրմոնիա, Դափնէ, Խսիս.
- 1857. 8 մոլ. Արիանէ, Նիւսա, Եւգենիա, Պալէս, և այլն:

Այս բազմաթիւ գիւտերը մեր ժամանակի աստեղաբաշխից եռանդը, փոյթնու Ճարտարութիւնը կը ցուցընեն, և միանգամայն աստեղաբաշխական գործեաց կատարելութիւնը: Այլ գիւտարաններ երկինքը մէջերնին բաժներ են, և իւրաքանչիւրը իր մասին

աստեղացոյց տախտակներ շիներ են, ուր ամենայն ճշգութեամբ նշանակուած են ինչուան իններորդ ու տասներորդ աստիճանի աստղերը: Այս աստեղացոյց տախտակներով մանր մոլորակաց գիւտը շատ դիւրացաւ, վասն զի աստեղաբաշխը ամէն օր ասոնք երկնից հետ բաղդատելով թէ օր նոր պղտի աստղ մը տեսնեն օր գեռ նշանակուած չէ, ամենայն խնամքով կը դիտեն զայն, և կը նային արդեօք մօտի աստեղաց նկատմամբ շարժումն կը տեսնուի վրան. Եթէ տեսնեն օր կը շարժի, ըսել է թէ նոր պղտի մոլորակ մըն է անիկայ:

### ՀՆԱԽՈՍԱԿԱՆ

Ճին էլեւէ՞-ոյ հ Գի-ու: Մօտերս հոռմէն գուրու հինգ մղոն հեռու, Պառպէրինի իշխանին մէկ կալուածին մէջ որ Նէտապուայ սուրհանդակի ճամբուն քովերը կ'ելինայ, նոր գետնադամբանք գըտնուեր են հանդերձ հին եկեղեցւով մը, որ ՍՍուէտանու կը կոչուի: Այս եկեղեցւոյն մէջ, որ Զ գարուն շնուռած է, ինչուան հիմա գտներ են ընտիր ու յարգի մարմարինէ վեց սիւներ, ինչ պէս նաև վերտառութիւններ:

### ԲՆԱԲԸՆԱԿԱՆ

Լուսաւոր Գիւ հանեւ ուսուն իւսիւրէ:

Չափաւոր հաստութեամբ պղինձ տախտակայ ուզած գրերդ կամ ձեզ (նոյնպէս պղնձէ գամէ, բայց Յ հազարորդամեդրի շափ աւելանձրութիւն ունենայ, որպէս զի երբոր տախտակը տաքցնես՝ այն կարուուանքներուն տաքութիւնը աւելի երկար ատեն գիմանայ: Եւ այտախտակին ետեն ալ երկըթէ կոթ մը պէտք է ըլոյ փայտէ գլխով բռնելու համար: Արդ ասախտակը կը տաքցուի, ու տաք տաք ուժով չթղթի մը վրայ կը կոխուի, որն որ առաջուցնէ բեք չորս ծալք լաթի մը վրայ տարածուած պիտի պատրաստ կենայ. Կոխելուդ պէս՝ առ թուզի ու մութ աեղ տար, իսկ թէ օր գիշեր է՝ Ճրագլոյսը ծածկէ. Թղթին վրայ խորցած գիրերը կամերը լուսաւոր կ'երեան, մինչեւ օր թուզիթը պղի: